

վշյան ուր ծնուեց շարժումը նշանակուած է Պարսից կրպակատունն եւ Հայոց եկեղեցին, ամենեւին տեղ՝ ըստիկացնելով քաղաքական դարբերություններին, որ Պարսիկներն ու Հայերն ունեն գարբերից ի վեր: «Եղջը այդ մասի մէջ պատմում է շարժման բոլոն կրօնական պատերին եւ ծնունդը: Այնուհետեւ գ. թ. և ե. յեղանակներն («սոնոնդն եւ գործն») պատմում են շարժման աղբւություն մարտական ու խոսն եւ եկեղեցականների գործունեւութիւնը. այդ մասի մէջ է նաեւ «Պարսաւու», որով ներբռուզնելն առաւել Նշանաւոր օրինակելի եւ համակրկելի է պատկերացրութ: Զ. յեղանակի «ընդդիմանալն Հայոց պատերազման թագաւորի Պարսից («Բաղդատութիւն») Ներկայացնուում է Հայոց եւ Պարսից երկու մրցակից ցածերն եւ հանդիպական է գնում նոց իրենց քանակով, որակով, յօրինմամբ եւ ոգեւորութեան աղբւարով: Բաղդատութեան աւելի յարմար օրինակ չէ կարելի որոնել քոն Զ. յեղանակի վերջն առողջը, ուր Հայոց եւ Պարսից կրօսեան անհմանացմբ Միջինարեսի հիմաստանցութեան նիւթ է Ներկայացրած, որ խուսափելով երկարեւոց մեռն չենք ընդօրինակութ այստեղ, ու վերջը է. յեղանակի մէջ պատմում է հաւի ամենական հետեւանքը, որ Պասակի գտառապարութեան նկարագրով Հայոց շարժումը դադարած է ցուցած. յառաջաբանի մէջ խոստացեալ վերջին յեղանակն է այդ, որ եւ եւ բոլովանդակութեամբ համաձայնում է Ներբռոջի վերջն մասին հաստարումն, այդ կատարումը զննեաց յետոյ յեղանակը վերջանում է այս խօսքերով. «Գրեցաւ յիշատակաբան այս վասն նորա, առ ի կշտամբում յանդիմանութեան մեղաց նորա, զի ամենայն որ զայս լւսեալ գիտացէ, նորվ ի հետ արեցէ եւ մի լիցի ցանկացող գործոց նորա»,<sup>1</sup>

թէ Երբ է գրուած այս նշանաւոր նկերողը,  
որ վիպասանական ոգով եւ գեղարուեստական  
յարինմամբ այնքան յաջողութիւն է ունեցել,

Բնչ առիթով է գրուած եւ վանական որ գպրոցամ — այդ հարցերը յետաձում ենք մուրիշ առիթի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Սահմանադրութեան հիմնական սկզբանական բարեկանութեան ընթացքում անխափան պահուած, փորձառութեան ցուցացած կարգ մը սրբագրութիւններով վերասին շարադրուած կամուսագիրը մըն էր այն, շատ քիչ ատրաբի արդէն եղածէն, բայց Հիսուսնալիք էր, անոր Տեղեկացրող Բուսնեն անինն էր աստիճանագրած աւ որպէս սա Հետեւեալ մասն կարեւոր կը Համարիմ գրել Հու, իբր անկեղծ յայտարարութիւն Բուսնեն անի ազգասիրական մաս գդացումներուն.

Ի՞նչ է օրինաւորութիւնը, եթէ ոչ՝ հաւատքավես  
առնվան ու պաշտպան բարյացալման կարծիքը բացմու-  
թեան, պայմանն մեացոյ մասին: Այս կարծիքը կրեաց  
սիալդը սիստեմանեւթեան զերծ չէ, բայց օրինաւոր է, և  
ընտառիվճակն ու օրինաւորութիւնն է:

Օրինակութեան սկզբը Հայաստանից Սկեղեցւ-  
աւանական պիտիանեւն է քրեա ։ Խոյ առաջակ խոյ Սարսա-  
ծոյ ։ Արգանք որ Հայրական կամ որ եղանակուուր Տայ-  
սեղեցւոյ քահանացի մը ճենադարնեւն էլ Հայամարձակի  
առաջ ժողովուրդն Հայամարձն թիւն առաջ ճենադարնեւն  
արժանական պատճեննեւն դրա ։ Եթու առաջին բառ օշակի  
ժողովուրդն մէջն, Հայրակ ըլլայ հերոյ քրեան թէ  
աղքատ, աստիճանաւոր թէ անաստիճան, իլլանի թէ  
հովակ, հոյ լի, զրութեան այս եւ ։ Խոկի սրբանակուուր  
այ դոցուուր առ ի ի առաջ, իս ենթէ Հայամարձն ճեն-  
անագութեան ընդէմն վկասւթեան ժայդութան, ապօր-  
եանոր Հայամարձն և այս ճենադարնեւն նիւղեցւ-  
ու մէ.

Հայ կըմբանենք առնացի եռանդով զըր խնդիրը կըրթէնք, այս տոփին որ մեջ իհ ասիրի երև բառ ըստ կնքացին մաս պատճ պիլուսութիւնը և օրինակ բութեան խնդրին փայ, որով կարենի պիտի ըլլայ բացասարի զնին ըստ ձեռն մասն թիւ առ է Սահմանադրութեան վորեն, իւ ո՛ւ Թերութեան իւ առ է առ իրեն զորո ընտեսին է, եւ միթրապան թիւ իւ խաչ օրինակութիւնը արդի նոր չէ առա ամբար զորած թերութեան համար ալ է պատշաճն գործ բութեան մասնաւութեան, ուստի իւ պատշաճն ալ է յայն թիւն դատապարտաւած է:

Ահա ասր համար է որ հանձնառութիւն Սահմանադրութեան յորածուած մէջ ամեն մէր որ պատշաճաւութիւն է թիւն կամ վարչական հերթական մասն առ է, իւ ան ձեռն ապա ցար պարին մէջ և առհմանադրական վարչութեան մասն ապա ցար է:

օրինակութեած մէջ, ոյլ այս պիտի ծուռ ընթացանան  
եւ գէջ գործածութեած մէջ է արտօ, եւ ասոր հետեւա-  
ածք է բառ մէջ մասն առաջանագուշակն մըսութեած  
ապարարին վիճակը: — Ա-եթ հետեւ լըսնացած, դարձեալ  
իր կրթեած, խօսը ուն ահասից կազ է, ոյլ մնջանուր  
ընթացանան փայտ եւ անոր գուռ ծառական ապա-  
րարին վիճակը:

Ահա պո հարիւար կաննը զանենալուն կամ պատակար սպառութեանը միշտ հետեւած քայլաւուն համար

Ահա ասոր համար ե որ Յանձնախումբը Սահմանադրութեան ոռուածութեանը մէջ ամէն ուր որ պաշտօնակալու ա

Ո՞չսափ իրատ կը պարունակէ այս գրուածը,  
եւ ո՞չչափ դասեր կ'աւանդէ՛ Սահմանագուշ-  
թեան հեղինակ եղողի մը սա անեղդ խոստովա-  
ռութիւնը, որ գեռ շամա երկար է եւ կը խօսի  
աւել ոչ միայն ազգային պաշտօնականներու-  
թեան հասութեան, այլ եւ զանոնք ընտրողներուն  
և եւն հասութեանը վկայ, որուն համար իրբե-  
կակ պայման կը պահնէ՛ հրատուածակ հշտա-  
կանը, եւ առժամապէս, գոնէ իրբութէել ի՞ւո-  
ւում, որպէս զի ամէն ընտրող գէթ իւր քուեն  
նքր կարենայ գրել:

Ո՞ւ այսը, թէ Ռուսինեանի այս Տեղեկա-  
կիրը, որ Սահմանադրութեան գասադիլք մըն է  
գարզապէս, ըլլար միշտ յարգուած, եւ անոր

անեն մեկ սկզբունքը՝ յարաժամ յիշուած Ազգ-  
ադրչանուոր ժողովներ, մեր Սահմանադրութիւնն  
ընթացապատճեն քաղաք պահի ըլլար յաջոր  
ւոր ուորքնապատճեն բնաւ շեղած պահի ըլլար,  
Սոյն Տեղեկագիրը՝ զոր խռովնեան անձամբ

կարգայ, Ազգային երեսփոխանական ժողովը  
ը շնորհակալութեամբը կը պատուէ՛ Եւ կ'ո-  
սէ՛ զայն Վերաբննեալ Սահմանադրութեան  
և տառանձն տեսքարակի մը մէջ ապագրել  
ալ, բոլոր երեսփոխաններուն խորհրդածու-  
թեանը նախապէս զանոնք յանձնելու ։ Եւ ար-  
արեւ Հուսկ յետոյ Ռուսինեանի այդ աշխա-  
տութիւնները՝ “Օքեան Վերանձնել Սահման-  
դրութեան անունով, 22 էջից բաղկացեալ  
տեսքի մը մէջ կը հրատասակուի առանձն,   
զայն ընդհանուր ժողովը չի կրնար զայն անմի-

ապէս քննութեան առնել, որովհետեւ Ասիր եւ  
Աղթամանը կաթողիկոսութեանց խնդրը կը  
կեր գրաւել իւր ժամենա ամենաբռուռն կերպով։  
1870 Աւագուստին մեր 1ին Ռուսինեան կը լու-  
րուրի Աւագուստին<sup>2</sup> ընդիշ. Ժողովին, մայց չը-  
ունիր այս պաշտօնը, անձնական տկարութիւն  
ու արքելով։ Գր. Օտեան՝ որ Ասենապեան էր  
ողովին, չուզելով ընդունել Ռուսինեանի հրա-  
արականը, կը բա՛

“Ալավագութեանց Արք. Խոշտացն Բայցաւ” 1870  
դր. էջ 27:

“Արդիականիւն + Արք. Ժողվուր, Բացում 1870  
Կ. Ել 47:

“ Առուսինեան էֆենտին առաջըց յայտնած եր որ եթէ Առուսինադպրի ընտրվելու ըլլաց պիտի հրաժարի զանազան պատճառաներով լինէ ։ Ժողովը կը ցափ այս հրաժարարին վրայ ի հետ գափի անոր վրայ ։ Գիտակին անդամների բարուելու ու ուսին սասարի գործու պատճի այս հրաժարը, կը կը հասկան ամենը թէ մըշակ պատճ եւ ուսին է իրենց Առուսինեան էֆենտին ներկայացնելուն իրենց մէջ ի առ ի առ առաջանարկութեան Առուսինապես Երևանիկ պիտի համարի վրայ ներէ այս որ ի ուսին որերէն ի վեր իր մտակց ու արտակց բարեկամ եղած է իր առամեական ու արդարին ինական մէջ, պար իր գործադրութ ըլլաց նաև լինէ ։ Տօղովս դիւսնին մէջ ւու:

**Օտեանի խօսերուն Առուսինեան կը պատասխանէ՝**

“ Այս չնորհակալ եմ ժողովին մեն մասն եւ Առուսինապես էֆենտին յայտնած յատակ զարգացներէն, որը վի կը պատճանն. բայց ժողովն ինչ չնորհակա չպիտի կորենոյ ըլլալ. վի այս պատճութ ինչ կարողութենք մը է. ասի երիտասարդ ժողովականութ յատակցան անց է որ թարմ ու զեղ ու զալոր գրէ կը պահանջէ, փնտեա մերներն աւ պատճանութ հիմքու ու անցն են յատակ զայն արդարութիւնները, մնացեա մեր կարողութիւնը ուշե է կորոր թիւն կայսէն, ի ակարութիւն պայտակարան նաև անձանակին նուու, ուսու կրտսերուունէց կը յանկամ թողու այս անցն որը նեանհան են անձանա կրտսերութեան, և ինձի համար անկարիլ ըլլալ գործաւ կը պահեալ կը պահեմ ։ ”

**Առուսինեանի այս յատարարութիւնը բաւական չըլլար, ընդհանուր ժողով եւ պատրիարք կը պնդէն եւ Առուսինեան զիշանելով կը նորունի վերջապէս Ասենադպրութեան պաշտօնը քիչ մը ժամանակի համար։**

**Առուսինեանի Ասենադպրութիւնը կը տեւէ մինչեւ 1871 Ապրիլ 9: Առուսինեանի Ասենադպրութեան միջցին է որ Ազգային ժողովներու Ասենադպրութիւնները կ'ունենան ամենալաւ շարադրութիւն եւ կանոնադրութան միջցին է որ ընդհանուր ժողովն մէջ տեղի կ'ունենան Սիրի եւ Աշխամարի կաթողիկոսական ընտրութեան մասին նրեափիաններու ամենատաք վիճականութիւնները, որոնց Առուսինեան նիքն աւ մասնակցելով, այս առմիւ կ'արտասանէ հիմնավի ճառակը, ուրոք՝ ազգային Տարեգրութիւններուն մէջ շատ իրաւամբ կը ժառանգեն նշանաւոր էլեր։**

1870 Մեպամերեր 18ին ու 25ին, եւ Հոկտեմբեր 7ին ու 16ին կ'արտասանէ Առուսինեան իւր այդ ճառակը<sup>3</sup>, որոնց մէջ պատճակն զօրաւոր ու գեղեցիկ փաստերով, եկեղեցական վաղեմի նույրական վարդապետութիւններով, Ասհմանադրական մէլլու կաթոլիկոսական ընտրութեան մասին

կը բացատրէ Ասիի եւ Ազթամարի կաթողիկոսական Աթոռուներուն ինչ տեսակ Աթոռուները ըլլալ. զանանց պարզ առաջնորդութիւններ կամ մասնաւոր հովուացներու մասնաւոր հովուացներուն կ'ապահով կ'ապահով առաջնորդութիւններ անհրաժեշտ պէտքը, անոնց երկրատեւ թափուրութիւննեն Ազգին սպանացնոց պապաց յատակները իիստ պերճախօս լիզուու կը թուէ մի առ մի եւ կը հրամիրէ ժողովականները որպէս զի երկար վիճարանու թիւններով ժամավաճառ չըլլան, եւ քուէ արկեն աս ձեւը՝ զոր կ'առաջարկէր ինք եւ էր՝ ընդունիւն հաստատէ, ժուկբացում վիւրունին։ Ընդհանուր ժողովն որուունդուած հափահարութիւններով 1870 Հոկտեմբերի 7ի նատին մէջ կ'ընդունի Առուսինեանի այս առաջարկը<sup>2</sup>, որոն համեմատ են կատարածած այն թուականէի ի վեր Կիլիկիայի կաթողիկոսական ընտրութիւնները, եւ որուն համեմատ գարձեալ պիտի կատարածին Ասիի եւ Ազթամարի Աթոռուներուն մօտարուան նոր ընտրութիւնները (նթէ Տէրը կամենայ)։

1870ի Ազգային ժողովներու Ասենադպրութեանց գոհարն է Առուսինեանի այս ճարլ՝ զոր այն ատեն Հրատարակեցին նաեւ Օրբէէ<sup>3</sup> եւ Մուգ<sup>4</sup> Թերլութերը. ինչ ճարտասանութիւն, ինչ լիզու, թուում մասնեց, որպափ հմտութիւն անոր մէջ եւ ինչ համոզիչ փաստեր։ Ասիի եւ Ազթամարի կաթողիկոսական ինքրոյն առիշիւ Սզդ. ուրիշ Երեսփիաններէ ալ ըստ են կարեւոր բանախօսութիւններ, ինչպէս Կերսէս Ապրդապետեան, Երեմիւն եւ Խորէն Եպիսկոպոսներ, Գր. Օսեան, Կ. Խ. Թիւմիւնեան, Տիգրան Խոսութեան, Ա. Փափաղեան, Օ. Խոճասերեան, Ար. Կիւմիւլիկերտան, բայց եւ ոչ մէկուն արտասանածը կը հաւասարի Առուսինեանին, որ Կիլիկիոյ եւ Ազթամարի ընտրական ամենակնճռու ինդիրը շատ պարզ կերպով լրեած է այն ատեն, երախտապարտ թողով Ազդէ։

Երկար կ'ըլլար գրել հս գեռ այն վիճակնութիւնները, զօրս Առուսինեան ունեցած է այս կաթողիկոսական ինդիրներուն առթիւ, նկարագրել անոր ազգու եւ իշխողական իսուակցութիւնները, որնցով յինքն յանկուցած է

1 “Անդր., էլ 47-48։

2 “Անդրէութիւնն Ադր. Խորէնց Բացում 1870 ամ էլ 48։

3 “Անդրէութիւնն Ադր. Խորէնց Բացում 1870 ամ, էլ 57-61, 73-84, 96-98, 114-116։

1 “Անդր., էլ 61։

2 “Անդր., էլ 105 (Ամսա 5 Հոկտեմբերի 1870)։

3 “Օրբէէ, Կ. Պալսոյ 1870 Ազթամերերի թիւներ։

4 “Մասոն., Գլուխտ ապրի, թիւ 1011, 26 Ապրաներեր 1870, եւ թիւ 1013, 8 Հոկտեմբերի 1870։

բոլոր իւր ընդհանախօսները, եւ ցողցնել այն պերճախօսութիւնը, որով անմաշ հանուն մը թողած է իւր Ազգին մէջ՝ պէտք է կարդալ այն ատենի Ազգը. ժողովոց Ատենագրութիւնները, կենդանի արձանն իւսուսնեանի տաղանդին:

Թուսինեանի այս ճառը սակայն Ա. Փափագեանի կողմանէ դիտութիւնն կ'արժանանայ, եւուր կը Համարուի, ինչդեռ առելք նապահվուած ուն Աւագեց ծառացած կը Համարուի, որուն Թուսինեան սա շատ լաւ պատասխանը կու տայ<sup>1</sup>.

Այ. Փափառքեան է Փետակի լրջամատ դիտողութեանը կը ցանկամ պատասխանել՝ որ ունի նորդեներու վրայ Խօս- խած ճառերուն երկարութեանը կը արտնիայ:

իմաստակոթեամբ մտածուած ծիծաղէլի կարծիքի մը դէմ սակէ աւելի խոհական, սակէ աւելի իմաստուն պատասխան մը չէր կրնար ըլլալ պատասխան՝ որ զաքարեան պատանձումի ենթարկած է զշաբառակախօսը. ինչդ յուսինեան, երկար տքնութիւններով, լւրջ խորհրդագառութիւններով, առողջ տրամաբանութեամբ, Ազգին համար օդտափար ճառեր գրի առնելէ զամ՝ Երեսփոխանական ժողովին մէջ երբեն ալ վարդապետութիւն ընելու ու քաշաքալարութեան զամեր տալու ստիպուած էր: Այս նպատակաւ իսկ էր որ կարգ մը անեղի ածականերու եւ անհամ պատուածներու վեր տալու համար՝ 1870 նոյեմբեր 21ին Սզդ. Պատրիարքաբանի Պաշտօնական մէջ Ազգարարութեամբ, Հրատարակեց նա իւր պատրաստած Ծնունդները, որ մագմեն Նկվեցական Ընորհակարգութեան, այսինքն՝ Կաթողիկոսի, Պատրիարքի, Եպիսկոպոսի, Քահանայի եւ այլն, ինչպէս նաև Աշխարհական գաւակարգութեան:

1 "Արենաբըսանիսկան Աղֆ. Ժողովը, Բայցում 1870  
ամին էլ 84-85:

Թագաւորի, Խշնախ, եպարքակի, Պէյի, Փաշացի, Աֆենստի, մասնաւոր պատասխաններ կը յատկացներ, զդր օրինակ՝ Ավենանոր կաթողիկոս, Առաքածութիւն Հովուապետ, Ավենագու Արքայ կամ Օքոնութիւն Տէր, Բայց չնոր Պատրիարք, Ավենագու Խշնախ, Աբենանոր Արքացն, Բայց ուստի Փոխարքայ, Գիւղանոր Ավենիկոպոս, Աւենագութիւն Աստիարք, Հովենոր Վարդապետ, Հայոց Աստիք, Մեծապատիւ Փաւաչ, Պէյի, Էֆենսի, Հոյրանոր Քահանայ, Բարեկանու Եղիշե, Աբենանոր Արքացն, Բայց ուստի Փոխարքայ, Գիւղանոր Ավենիկոպոս, Աւենագութիւն Աստիարք, Հովենոր Վարդապետ, Հայոց Աստիք, Մեծապատիւ Փաւաչ, Պէյի, Էֆենսի, Հոյրանոր Քահանայ, Բարեկանու Եղիշե, Աբենանոր Արքացն, Ել գեռ ուրիշներ որոնք շատ ընդունելութիւն չդատան Ազգին կողմանէ, եւ հաղիւ անոնցմէ մէկ քանին կրցաւ գործածական ըլլալ:

1870 Նյուեմբեր 27ին, Բուսինեսն Ազգային Երեսփոխանական ընդհանուր ժողովի մեջ նստին առժամանակեայ Ատենապետ Կը կարգուի. այն օրը՝ երբ Փախ-Ստենագպիրը՝ Յ. Հ. Մերեկէմ-Գոլիք, ժողովին կը կարդայ Յակոբ Պէյ Պալեանի Հրաժարականը Երեսփոխանութենէ, Բուսինեսն յանկարծ տեղին ելլելով, ընթերցաւնամանն Ատենագպիրին ձեռքէն առնելով՝ “մեկը թող նստի Ատենապետութեան աթոռու, ես պիտի խօսիմ ո կ'ըստ<sup>1</sup>, եւ Պալեանի Հրաժարականին առթիւ, յուղեալ Կերպով Կ'արտասանէ Հետեւեալը<sup>2</sup>, զօր Ազգ. Սահմանադրութեան Պատմութեան մէկ խիստ կարեւոր ամբողջ աշխատանքին:

Պալման եւ Հրամարական. — Այս երկու բառերը համեմատած են ըստ իս եւ զիքար կը վանան իմ մասին մէջ, կամ չե՞ն բացատրէլ պէս է: Այս աղջի գերգասանան՝ Համաշարքի ուժի գոգցես երիշանցի յորդից յօրդի աշ- պայն բրոյրու գերգասանան մէկն ըստան, որուն երաց- ապարական մէջ մէջ պազտին: Հաս իմ նպաստակ այս գիտ- վաճառ երախափաներ թերթել չը ըստ, պատմութեան և Կոյ- պուտութեան, պէտք է թարսուն երախափան մը կոյ զամ- կուզեմ հաշախէլ ասս ազգութիւն, որն որ շահեր գիտեմ ինչ

Առ այս կողման ուրաքանչ թէ մինչեւ ապր Ադրբի  
գլուխութ բարինքներուն էն մեջ, Նախատնաբար, Տէլլարատ-  
ադ, էզ 184+.

1 "U-<sup>1</sup>-t-<sup>2</sup>-n-<sup>3</sup>-t-<sup>4</sup>-n-<sup>5</sup>-t-<sup>6</sup> U-<sup>1</sup>. t-<sup>2</sup>-n-<sup>3</sup>-t-<sup>4</sup>-n-<sup>5</sup>, Pugm. 1870  
mif, t<sup>6</sup> 1844

— 184 —

ՀԱԿԱՑՈՒՅԹ

պէս կենաւու բարիքը՝ ազդային Սահմանագրութեան գոյութիւնն է:

Ասի ի ըստ եւս. 1880ին. բայց քիչ մո ես եմ իր մաքակ ժամանակի ստուգրի մէջ հոգութեա թէ ենք ենք և ո՞վ յարա սու զարդարութեա. ո՞վ զարդ զարդարութեա Եզրին ոյս պիտ ուղղու պիտակի ամենա. ո՞վ զարդարական մէջ, ո՞վ առաջին շարժառակիթն եւսա. առող դոյջութեանց. Գիտեմ կանոնիկ թէ ո՞վ եւ ըստ դոյջ զարդ անձնան անձնական պիտ քան ենք մէր սրբութեա սրբութեա մէջ, եւ ես Համարական հրացուու եւ յիշ շատունին փառու, մէծարակ պիտ լուսաբեր:

Երկար տարիներ իմ ըստութիւնս այս մասն պատճէ  
մը համալիվը բնիքանման, ոչ եւս իրան հանդուրժել որ  
ոչ անմահական անոնց ըստ առաջաւ հսկութեան իշխանութեան կա-  
փարին այս ծագեալ այս գետ անհանա Այս անոնց լա-  
լու անշաբերներ կան մէթրուս, արդ դիմէք, գտնցէ ու-  
րեան էֆենանին, այս անմահ սարքարը պար այդ հրա-  
մանական Զելի զօրին, այն անաւու կրօզ, ոյդ առա-  
գութեան սիրու իշխան եղացար է, Անդուսու զավակն,  
յաւերաման կրտին համան պարզանց . . .

(Ալբանութեան պատմաբաններն է աշխատ և յանձնի դրանք.  
- Արքանեանցը յանձնեան և գնահատ գնահատ առաջ, և սկզբն եւ-  
նալով հայտ հայտ և առ առ բարեկը բարեկի.)

Այս անձնութեր բարեկամն Ազգին շատուց կը հօգա-  
քիր իր դիմուն մէջ ապէ ծնէդառն զաղափարեցը, ապասին  
լցոցիւ եւ օրինա բարեհնութենան զաղափարենքը զը ստ-  
աց էր ի թիթեաւ ապաց զանազան ժողովերու մասուոր  
տանաբաններէն, առաջ եկիցներու մէջ, ուր ի բարու հան-  
դիպաշար (անգլ. 1844-45) բաց առաջ էին յայտնած հա-  
րաւածից յօս հնաեաւ ապարագուն իսկ իր գործի դարձեա-  
լինք իր շնունդան ծաց (1850) առանձնացեաւ յիւրամ-  
քօքան, պարապաւայ յառաւուն ինսանապարագան և նիւթեա-  
կան վերացեաւ խնդրութեաւ, այսկերպաւու եր զիմբու-  
ակիւթ ի ուր Ազգին ի մէջ հանուրեաւ թան ընդունաբորց  
էին արդէն ի բարի համարնայ զաղափարէցը: Այս համեստ աղ-  
ականն ի բար առանձնան թեան ժամանակ մէջ ան ինչ ի բար աղ-  
ական ի բար առանձնան առանձնան տակ յացաս լուկիանին  
զայն բազմաբարիւ խորհուրդը, և իրեւն նորատարական  
ապարագուն ի բար մանուց դժուարաց ազգային կանոնադրութան  
հիմքամաս պարզաւ այս հյուպատ յատակապիւթ, որ թէ-  
պէս եացերը ինսանաց դիմուն տակ էւ բարու շնունդան փա-  
փարանիւն կան էւ: բաց ըստ հիմնա միշտ նոյն միտ-  
անաբարու ու գեղեցիկ եւ ապաց մեր օրինաց անցնելիք տնի-  
ման կետն է եւ ասմանապարագն չէնքին այս լուսեցն  
միւնց զը արտավեն ընդուրքաւ ենք սիրու:

Նու ի վկանեց իմ հոգու այս արքուն, և ի վեհաջթեց  
առ բժիշտ վկանեց թէ այս բարեկարգ հանձնար եղաւ ինձն  
առաջ մատադարձն և առաջնու շարժագութ այս էլեկտրիկ  
գործն. իր համբ և ճշգրտենեաց արդիւրն է առաջ  
պայմանին, իսկ համբառաւունք ու հոգաւունք տակ աշ-  
խականութեան իսկ համբառաւունք է պահանջակ, ու ըցբա-  
տիկ առաջնութիւն արդիւր պահանջակ, քանի քանի գումարութիւնը  
յանցնեաց իր ազգեցութեան և յանձնանաւուն տակ:

դպրութիւնը հեք ի գաղափառ ձեռք գերի մը կնոսու  
մը ապրին ժողովութիւնն ներկա տաղավար մասնակիւ-  
թիւ աւելի եւ ուր սկզբանց տերի հոգած մաս ներկա-  
յի հու Մինչ Հարկ կարս իմ ներկայութեան, երբար իմ  
պատուա ուղարկու թիւն արագածանք իւ կը փոխանա-  
կար բարեւանագիւ, և ու իւ աշարդակ հաջակ իւրաքանչիւ-  
թիւն՝ Սահմանադրութիւն փաստին յառաջիւնն թեամբ կը են-  
փառաքր, անցի իւ իրան անամասին այս քեզի իւ բա-  
ղացյալը: Ինչ պատառան եր լուսավիր, ուստի մանազ  
իւ ցանցակն ուղարկին որպէս որպէս ճանապարհութեան, իրաւուց ու  
պարտեաց գիտութեան շատահիներ իւր ըստ արթկանց  
որոց եւ մաս գոյն ունեց կանոնական սկզբանական  
բացառութիւն իւ դիմում թագավոր կա կարութիւն:

Յետ այլընդ երկամց՝ 1850ի յացումը ննուն տուա  
ՅՈՒՆ. բաց աազ, ինչ ցաւաս անեամա իր բացամաց  
պառական, իւր ննաման փառամ յաշեանսին աւ հափա-  
հարելու Հաստի կիվենք կը կիվեն և ցարու. Անձ ըլ-  
լուր եր, ... անմաշցեալ եր նա արգեն... բարեկամ  
ունանք ասրին զաւեսմա իր շրմին կայ... .

(Աստվածական իշխանություն)։ Ենթարկությունը տեսք  
է և երգերին է և կը պահանջ, որ ու կնիւղությունը չէ առանց  
զանի մաքրմանը անձնվող երգախմբին չէ ուժեցած, չը  
արագի ծեղու։ Ինչու ասկէր պէտք տնօնել որ իւր եղանակը  
մասց ճիշքաբար թափառ նկատ ու զայդակ իւր եղանակը։  
Ի դրան եղանակը յեղանակ կենացակ է Եղանակառագ, պէտքին  
ազգաստիւակն անամանը նկարագրել չէմ համարակիւք,  
քայլ է ան նաև ամեն անքանինքն իւր ոյ մասին, ես համա-  
րակ եմ թէ ու ապնեաւկու իւր քայլ չիւր իւր հարազ-  
ատին ընթացած առաջնախան շատ քայլ չափ, ես անոր համա-  
րակիւն յարագել չէմ ուղեր իւր դրասց անոր առան-  
ձն գործեցն պատճեն առանցի, այս չէ պատճենի, պէտ-  
ք է ազգային գործոց պատճեն համար հրա-  
մարացարել էն եւ ազգային գործոց պատճեն համար հրա-  
մարացարել բարի հետ լինեած համարակիւքի բարացարել,  
եթէ առանձ մասնաւուն գործարիքի Անցելու պատճենը

Երբեւ անդամ ժողովին՝ խօսեց կ'առ արտեմ՝ առաջարկելով, նաև՝ յանձնու Ազգին մեծարտեաց քը եւ հու իրեւ Նիկողոսի Պատրիարք անմաս իշխանակին, յետոյ ընդունելի Յանիկ պէտին Հրաժարականը Համեմերը արձանագրութեամբ

Արք երես Աստիճակն՝ կոնյալ պա ետքին քը էի  
գէլ, բայց առաջնո՞ւ որ իմ առաջիկութիւնն է, այլ պիտի  
ոչ քը էի, մեր միան լինածնուած աստիճակն իմ խո-  
առան առենք և Ասդարձի ժաղավին քաղաքի եւրիշա-  
ցուցի պատճակն էնթարկութիւն մը զոր կատարեած ա-  
պացուցին,

ଭ୍ରାତାବ୍ରନ୍ଦାକାଳୀ ଅଜୁ ଅପ୍ରାଚ୍ୟାରଫ୍ ବ୍ସୁପ୍ରକର୍ତ୍ତଣ ଜ୍ଵାଲା  
ଟାଙ୍ଗିଛାନ୍ତାରେ ଫୋର୍ମ୍‌ପଲ୍ ଖୋରିଲୁ ବେ ଉନ୍ତାଶାନ୍ତାରେ  
ବ୍ସୁପ୍ରକର୍ତ୍ତଣ ଅପ୍ରାଚ୍ୟାରଫ୍ ଦେଇଲା ମୂର୍ଖ ପାହି ମୂର୍ଖୀ  
କ୍ଷେତ୍ରରେ ଗ୍ରାମପାଇଁ କ୍ରେ ପାହିଛୁ । ଜ୍ଵାଲା ଆଶାଦିନ-

1 "Արդիակոսական Ազգ. ժողովցու : Բայց 25 1870  
ամիս հունվար 1881:

Նակեայ նախագահ Տ. Երեմիա Արքազան  
խոսքն առ Ատենաբանն ուղղելով՝ կ'ըսէ.

"Ես յիշատակը մեր ամենուս սիրելի է ազդովին,  
այդ բարեկամն զբ դու լացիք, ողացիք բեմն, մաք ալ-  
բետի հետ լացիք, ողացիք...."

Ամենու ու այդ երախտագիտական վլուագին զգացը անեղով համակալ ենք, համայնք Ազգը սրբով կը մեծարեց իր անձնութեան բարեկամին յլլասաւե, իւ կուցէ զարի աշ- չայքին պատմութեան անմաս առցերուն մէջ դրումէլ, կար- ծեմ յընու եւ ոչ մէկը որ ասի ժամեւէ,

կանոնադրութեան սահմագիծը, ճարտարապետական Հիմնագիրը յօրինել: Ազգ. Սահմանադրութեան սաղմացին վլմակն ուրեմն Ազգը Յակոբիկ Արքիքան, Սերովը Վիշենեան, Կիողս Պալեան առևուներուն մասնաւայն կը պարի, այսպէս կ'ուսուցանէ մասն մեր տոյն մային ժամանակից Պատմուի իւրեւ, եւ այսպէս կը պատմէ մեր՝ Սահմանադրութեան միաբարի Յանձնախուժի առաջին սեղամենքն միակ ապրող այսօր, ի. թիւնան կարապետ Եփէնսի, ինձնագրասենոր Մասիս:

A. S. V. E.

(Page 1 of 1)



Ե Հ Օ Ւ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Յ

## ВСЕСЪЕМЪ ВЪДѢВЪССЕМЪ

(Continued on next page)

ԳԼՈՒԽ ԵՐԵՎԱՆԻ

Դերանուները:

Նախագահ Արքազնին խօսքն հաղիւ աւ.  
արտած՝ Ռուսինեան սասափի յուղեա՝ Դիւանի  
կը թողու Ատենադպրին եւ ինքը դուրս կ'ելլի  
ժողովարահէնչէ, Հետզիւետ խօսք կ'առնունու-  
րիշ Երեսփոխաներ, Փափաղեան Ա., Խուսո-  
քեան Տ., Ցախրդ Ռսկան, Ք. Ղազարսեան, Գա-  
րակէօսեան Կարապետ, Մերեկէմ-Գուլիք Յ. Ե. Ե-  
վերջ ի վերց Կապուտիկեան Արվանդն Սրբա-  
զան Եւ Նիկոլայ Պալեանա անմահ յիշատակին  
համար կ'արտայատեն յարգանիք եւ Համակ-  
րանիք զգացումներ, եւ Ընդհ. Ժողովը՝ մետայնու-  
թեամբ ընդունելով Խուսինեանի առաջար-  
կութիւնը, կը ճանանայ զնիկող Պալեան իրբեւ  
հիմադրի Ազգ. Սահմանադրութեան:

ମୁକୁତିନାଥଙ୍କ ଜୟପାତାରାପୁରୀଠିଲ୍ଲ ପାତମା—  
କାହାନ ଶାଖ ଦେବ କାରବେତ୍ରପୁରୀଠିନା ମ' ପାଲନ୍କ୍ରେ । ନିକୁଳପା-  
ନୀତ୍ରାବାନ ଉପର । ଉଚ୍ଚମାନାଗରପୁରୀଠାବାନ ଅପାଲଗୁଣ  
ଫୁଲାଟାକୁଟୋର୍ର, ଅଧିକ, ଲାହିମାଟଫିରିନ କ୍ଷେତ୍ର, ଆକ୍ଷୟନ୍ତି  
ମନ୍ଦିରକ ଶ୍ରେଷ୍ଠ । ଉଚ୍ଚମାନାଗରପୁରୀଠାବାନ ଅପାଲଗୁଣ ତା-  
ପାନ୍ଧିକାରେ ଯୋଗିଲାହ୍ୟାପାଇଲା ମେଳ ଦେଇ ବ୍ୟାକରିକ କରିବା  
କ୍ଷେତ୍ରକୁ, ଅଧିକ ପରିମାଣ କ୍ଷେତ୍ର ଏହା ଅଧିକାନାମାତ୍ର ଲାହ୍ୟ କ୍ଷେତ୍ର  
କ୍ଷେତ୍ର । ଅଧିକାନାମାତ୍ର ମେଳ ଦେଇ କରିବାଲ୍ଲ, ଉପରିମାଣ  
ମେଳ ହାନାମାତ୍ରକ୍ଷେତ୍ରରେ 1847ମ୍ବେ ଲାହ୍ୟକୁ ପରିମାଣ ମେଳ-  
କ୍ଷେତ୍ର ନାହିଁ ଦେଇ କରିବାକୁ ମୋଟପର, ପରିମାଣ ମେଳକୁ ଅଲ-  
ପରିମାଣକ୍ଷେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ର ଏହାକାର ଅନ୍ତରେ ବ୍ୟାକରିକ କରିବାକୁମାନିବି  
ପରିବାକ୍ଷେତ୍ର କ୍ଷେତ୍ରରେ ଉପରିମାଣକ୍ଷେତ୍ରରେ । (ପାଇଁ । ଉତ୍ତର-  
ପରିମାଣ), ଏହା 1846ମ୍ବେ କରିବାକୁ ପରିମାଣ କରିବାକୁ  
ହାନାମାତ୍ରକ୍ଷେତ୍ରରେ, ଅଧିକ ଅନ୍ତରେ ଅଶ୍ଵବାସାକ୍ଷରିକାଠିନାମିପ,  
ଅନ୍ତରେ କ୍ଷେତ୍ର ଉପରିମାଣ ମେଳ ଦେଇ ବ୍ୟାକରିକ କରିବାକୁମାନିବି  
ପରିବାକ୍ଷେତ୍ର କ୍ଷେତ୍ରରେ । ଫୁଲମ ଫୁଲାଟାକୁଟୋର୍ରରେ କରିବାକୁମାନିବି  
ଉତ୍ତରପରିମାଣ ଉପରିମାଣ କରିବାକୁମାନିବି । କାନନାମାନାଗରପୁରୀଠାବାନ ମେଳ କରିବାକୁମାନିବି  
କାନନାମାନାଗରପୁରୀଠାବାନ ମେଳ କରିବାକୁମାନିବି । କାନନାମାନାଗରପୁରୀଠାବାନ  
କାନନାମାନାଗରପୁରୀଠାବାନ ମେଳ କରିବାକୁମାନିବି ।

294. Ալպարկիրի բարբառն մէջ վեց  
տեսակ գերանուն կ'որոշենք. որք են՝ Այնուհետ,  
ցացախ, հարցովան, յարաբերախ, սասցովան և  
անոր, գերանուններ:

Դերանունները երբ գոյականի մը հետ  
գտնուին իրը ածական կը գործածուին եւ միշտ  
առաջ կը գրուին. իսկ երբ մինակ ման իրը  
գոյական կը գործածուին: Կազդաւ առաջ բե-  
րնելք այս դերանուններն իրենց հոլովուելու ձեւ-  
ով միասին:

### § I. የኢትዮጵያና የፌዴራልና አገልግሎት

11. 454P

bw.	8+·
Ա-Ն. ես	մԵԿ
ա-Բ. իմ	մԵՐԸ, մԵՐԻՆԸ
Դ-Ր. յԵՆԵՒԻ	մՐԳԻ
Է-Ց. յԵՐԱՄԵՆ, յԵՆԵՄԵՆ	մՐՊԱՄԵՆ
Հ-Ր. յԵՐԱՄՔ ԿԱՄ	մՐՊԱՄՔ
Կ-Ր. յԵՆԵՄԸ	մՐՊԵԿ
ՀԵՐԵՎ. յԵՆԵՄԸ	մՐՊԵԿ

1 "ΠΛΥΤΑ"

• "U.S.T." •

3 "L-1-2-3-4-5-6-7-8-9-10-11-12-13-14-15-16-17-18-19-20-21-22-23-24-25-26-27-28-29-30-31-32-33-34-35-36-37-38-39-40-41-42-43-44-45-46-47-48-49-50-51-52-53-54-55-56-57-58-59-60-61-62-63-64-65-66-67-68-69-70-71-72-73-74-75-76-77-78-79-80-81-82-83-84-85-86-87-88-89-90-91-92-93-94-95-96-97-98-99-100-101-102-103-104-105-106-107-108-109-110-111-112-113-114-115-116-117-118-119-120-121-122-123-124-125-126-127-128-129-130-131-132-133-134-135-136-137-138-139-140-141-142-143-144-145-146-147-148-149-150-151-152-153-154-155-156-157-158-159-160-161-162-163-164-165-166-167-168-169-170

“**Առաջնորդություն** կազմակերպության կողմէ 1865:

Տ “Բարյովին սկսած, Ա. Վ. Հշեհեմանի. Կ. Պողոս  
1848; Տ. Թեու 1849; Տ. Թեու 1851: